

յոտն կայեալ նախ որդունեաց զնա, իսկ Սեփու-նքոս պահել զսորբիսն լաւաւնիս. (= Հ «Եւնա ոչ ինչ եւս պատասխանին») Նորոգի շեղջ մասերը հոս եւ յաջորդ համեմատութեանց մէջ կը պակսին այժմու հայոյն մէջ: — Հոս կը յաջորդէ յունին մէջ երկրոր կտոր մ'որ կը յորդիս Ազրիանոս զՍեկուենդոս խօսիլ. (Mullach, II, p. XXVIII, տող 34—42, Cassel, տող 349—50, 55, 25, 43—58. Եթովպ., էջ 24, էջ 11 — էջ 20, 1.) — Այս մասին մէջ զոր այժմու հայը չունի, կը սկսի ասորի հաստիկոտորը (Sachau, Inedita Syr. p. 84) այսպէս. «Ընդ աջէ եւ ընդ աջէ կէ. եւ ոչ կամիս յայտնի առնել զհամասութիւն քո, այլ ի լուսութեան կաս, եւն, որ Ազրիանոս յորդորին մէկ մասն է:

3. Գոյ 8—13: Սեփու-նքոս = σὺ γὰρ χητος. Հոս ալ հայը համառոտ ծայրագոյնը է միայն, ինչպէս յաջորդ համեմատութեանն կը տեսնուի: Յոյնը (Cassel, տող 58 եւն) «Չայրցոյեալ Ա-րքիանու» (= Եթովպ. 25, 1, մինչ ասորին «զարմանք մեծ կարան զիտոր» կ'ըսէ. հոս կը պակսի հայոյն մէջ Յիւրոսի յիշատակութիւնն եւն մինչեւ Cassel, տող 63) իւրեղեալ շտե քահնապետ հէլենացի [վերջինս չունի Հ, ինչպէս նաեւ յունին մէջ հոս յաջորդող Ծ աղբը, որ կ'աւարտի այսպէս. «Իսկ Արքիանու քաղա յուրեղե քահնապետն առ ցնա, եւն, տես վարք. — տար. 85, 14 «Եւ սուրբաց կողեաց զմեկ քահնապետն, որ [ἰσοδοσος] բոստական տառագարութիւն է յունարէն ՏԻ-ՌՈՒՆԱՏՎՈՐ բառին, մինչ արար.-Եթովպ. թարգ-մանած են զայն հայոյն նման՝ Անու, զոր կը գործածէ նաեւ եթովպոսցիս.]] տե ցնա. Չայս Փիլի-սոսպայ տառա քորցն եւ զմասնագար հայն խօսեցոյն ընդ նմա եւ յորդորեցն [այլը՝ «Բունքարտե» կ'ըսէ] իտեւ. եւ եթէ հոռանեցոյեան իտեւ, հար զիւրեւն նորա. ապա ինչ ոչ քորց զտարտեմանի՝ կեն-գանայն այր անիլի:» Այս մասին յոյն բնագիրը վերը գրիչը հայոյն հանդէպ: Ասորին ճիշդ այս տեղ թերի է՝ էջ 85, 18 եւն: Վերը խօսեցանք ՏԻՌՈՒՆԱՏՎՈՐ բառին հայոյն մէջ նախ «սուրբանքոյն» թարգմանուելուն վրայ, եւ թէ՛ կորելի է որ ԾՐՐ-ՓՈՒՆ տեղ քրէջաւ ըլլար հայոյն գործածած բնա-գրին մէջ. (տես էջ 150.)

Հ. Յ. Տ.



Գ Ր Ա Վ Ա Ն

ՆՈՐԸՎՈՅՆ ԱԶԲԵՐԸ ԵՂԵՎՈՅՆ ՎԱԶԲԵՐԸ (Շարահոյ-նիսն)

2.

II. Մեթոդիստի «վասն անձնիշխանու-թեան գրքէն, Ենիկայ առած մասերն ամբողջ յառաջ բերինք համեմատորէն: Սոյն համեմա-տութեանն Ենիկայ անձին եւ իւր գրութեան մասին յաջորդ հետեւութիւնները յառաջ կու գան:

1. Համեմատութիւնս կը ցուցնէ՝ որ Ենիկայ գործոյն ձեռագիրն այնչափ աղաւաղեալ չէ, որչափ կը կարծուեր առ հասարակ եւ ինչպէս մեր ուրիշ մաստինագրաց ձեռագրաց վրայ կ'երեւայ: Քանի մը նախորիներ, քանի մը բառեր ինկած են ձեռագրէն, որոնք կրնան նաեւ տպագրութեան միջոցն յառաջ եկած ըլլալ: Ետեւառջութիւն տեղ մը միայն կ'ե-րեւայ, որ անշուշտ ընդօրինակողն մը կը վե-րարեցրի: Առ հասարակ բնագիրը գրեթէ անա-բառ մնացած է. վասն զի նիւթն այնպիսի է՝ որ սակաւամիտ ընթերցող, հետեւարար եւ ընդ-օրինակող ունեցած է:

2. Ենիկի իւր այս աղբիւր բոլորովին կը լուէ, եւ կ'աշխատի ամենայն եղանակաւ իւր աղբեր տրափխտական ձեւը ջնջել, օտարի հետքը ծածկել՝ բայերու դէմքերն ըստ կամի յերիւրելով, եւ անոյց հակասակորներն եւ-թագրել տալով ընթերցողին: Այս լուսութիւնը եւ լուրեւ կերպը կրնայ իրաւունք առ եկմա-դրելով՝ որ իւր գրութեան մէջ ուրիշ այսպիսի աղբիւրներ ալ ծածկուած պիտի ըլլան:

3. Ենիկի իւր աղբը այնպէս ստիպօրէն կապուած է, որ կ'աշխատի առ հասարակ շեղել աղբերէն: Աղբերէն շեղումներն, որոնք տեղ տեղ հանդիպեցանք, եւ . Յաղ-եւ, թողու- այն մասերն՝ որ յուրեւս ինքորոյն էակէս չեն վերարեբիր, այլ տրամխտական ձեւին, եւ որոնք կրնային աղբիւրը մասնել: Եւ կամ կը թողուին մասեր՝ որոնք ինքորոյն լուծուած կ'ը-մեկնութիւնն են, զորոնք ինիկ իրենց մոլորովին դուրս կը թողու. եւ կամ կարճ խօսքով կամ բառով մը կ'ամբողիէ: Բ. Յա-եւ-լ. որ միջոցն Ենիկայ սկարուութիւնը յերեւան կ'իւլէ. վասն զի յաւելուածներն ամենքը կրկնութիւն կամ մեկնութիւն են (Մեթոդ. Ի. 7, Բ. 12, 13, ԺԸ. 11 եւն) արդէն ըսուածներուն, եւ շատ անգամ բոլորովին անկապ կը մնան: (Հմմտ. Մեթ. Գ. 6, Թ. 2, ԺԸ. 5, 6 եւն.)

4. Ենիկի կը շեղի նաեւ իւր աղբերէն, երբ հեղինակին կարծիքները քրիստոնէական վարդապետութեանց պայծառ եւ յայտնի վար-դապետութիւններէն չեն եւ քիչ մ'աջատամիտ կը հնչեն, սակայն ըստ ինքեան հակառակ ալ չեն եկեղեցւոյ վարդապետութեան. եւ կամ այնպիսի իրեր են, զորոնք իւր ընթերցողներուն ծանօթացընել պատշաճ չի տեսներ: Այսպէս (Մեթ. Գ. 5) առ սակաւլարանութեանց յիշա-տակութիւնը զանց կ'առնէ եւ ընդհանուր խօսքերով (. . մահք տարաժամք եւ սխառք

չարաչարք) քնադրին իմաստը կը յայտնէ: Ս. Մեթողիտ կ'ըսէ որ եթէ սաստանայ անգիտութեամբ մոլորեցնելու ըլլար զմարդն՝ չէր պատժուեր: Այս ընդունելի չ'երեւար Եզնկայ. դուրս կը թողու նոյն կտորն, մանաւանդ թէ քիչ մը վար յանդէպս ըլլ Տաստեանի թէ « յիբաւի պատժեցաւ: » (Մեթ. ԺԸ. 6, 7:)

5. Եզնիկ կ'ոտնու այն նուրբ միտքերու եւ ցուցմանց ձեւերու վըայէն, որոնք հեղինակին բով գեղեցիկ եւ արամբարեան կապուած են եւ ամբողջ վիճարանութիւնը շրջու եւ զորաւոր կը յարգարեն: Եզնիկ այս ցուցումներն կ'ընդհատէ, եւ տեղ տեղ բոնազգեսեալ կերպով խօսքին շարունակութիւնը Մեթողիտի եւ անոր հակառակորդին խօսքերն իրարու կապելով կը յարմարցնէ, որով ցուցումը կ'ոնջացնէ. (այսպէս Մեթ. Է. 4, Ժ. 6—ԺԱ. 2, 6, ԺԸ. 4, 7) եւ երբեմն այլ սխալ կամ անյարիր եղբակացութիւններ յառաջ կու գան:

Ինչ ինչ յաւելումներէն կ'երեւայ նաեւ Եզնկայ համեստութիւնն ու կրօնական եռանդն. այսպէս (Մեթ. Գ. 3) կը յաւելու « ըստ մերուս սկզբութեան ապաւինեալ յԱստուծոյ շնորհսն »: Իւր եռանդը զինքը չի կրնար ես կեցընել չկամթողիկէ վարդապետութեան դէմ՝ ամէն առթիւն հաստատելու թէ « յետնոյ ամպարըւտութեան է: »

Տեսնուեցաւ ուրեմն որ Եզնիկ Ս. Մեթողիտի « Վասն անձնիշխանութեան » գիրքն ամբողջ, ի բաց առեալ Ա. եւ Բ. հատաները, ինչ ինչ փոփոխութեամբ՝ մինչեւ վերջը թարգմանած եւ իւր գործոյն մէջ տեղաւորած է. այսինքն՝ առաջին մեծ մասն Ա. Գրքին մէջ՝ 40 երես ի սպագրութեան (էջ 19—58), եւ վերջին մասն Գ. Գրքին մէջ՝ իբր 4 երես (էջ 236—9): Ս. Մեթողիտի ուրիշ գործերէն օգտուած չէ Եզնիկ, բաց ի մէկ գրքէն, որմէ իմաստներ արած կ'երեւայ: Այս մասերն ի յաջորդս կը դիտենք:

Ս. Եպիփանէն առնուած կտորները մեր ցոյց տուած կտորներուն հետ միացնելու ըլլանք՝ Եզնկայ բոլոր սպագրեալ 50 էջերն իբրեւ բառական թարգմանութիւն կը ներկայանան մեզին:

Հ. Գ. Գ.



ԹՈՒՂԹ ՊԵՂԱՏԱՍԻ ԳԱՏԱՌՈՐԻՆ  
 ԱՌ ՏԻՐԵՐԵՆԵՍ ԿԱՏՈՐՆ  
 ԱՌԻ ԳՐԵԱՑ ՅԵՏ ԻՍԵՆՈՒԹԻՒՆ ԲՐԻՍՏՈՒ ԸՍՏՈՒՄԻ ՄԵՐԻՈՑ

Հետեւեալ նստումն. զոր սուրբաւս և Խմբագրութեանս ուսուցչականն Ե. Յովհաննեսեան, իբրև օրինակ իւր ձեռնարկն կը հրատարակենք: Գրութիւնս մասով անվերահասի մը մէկ մասն է, որ ցանցատ չէ նայողն ծնագրաց նաւարածոյնց մէջ: ԽՄԻ:

Ինքնակալը Աբրահամայ փառաւորի եւ հզօրի Տիբերիայ կայսեր. Ի Պիղատոսէ դատարարէ արեւելից կողմանս Պաղեստինեա եւ Փինիկոյ խնգալ. հարկ եղեւ ինձ գրել առ մեծութիւնդ քօ զիւր զայս, ուստի անկաւ ահ ի վերայ իմ ի դժբնբակ պատահմանէս, որում ակնատես եղէ ես. քանզի եւ քաղաք մի յիշխանութեանս իմում, որ կոչի Երուսաղէմ. ուր ամենայն բարութիւն շրէից են փողովալ. ետուն ի ձեռս իմ զայր մի որում անուն էր Յիսուս. վասն որոյ աւետիս ունին հարք նոցա եթէ առաքէ Աստուած զուրբն յիբնից, որ եւ թագաւոր կոչեսցի: Զսա խոստացեալ ի ձեռն կուսի յերկիր առաքելոս, որ յիմում դատարարութեանս ի շրէաստանի բազում քանչիս արար, զոր պատմեմ քեզ. քանզի մի ի հերձուածոց, զոր դէնին ի վերայ նոցա այն էր՝ զի ասէին թէ զբարթում ոչ պահէ. զոր յոյժ մեծարեն սոքա. այլ նա այսու լուծանէր՝ զանդամայրոյն ողջացուցանելով, զկոչոյսն բանալով, զկաղս գնացուցանելով. այլ եւ զմեռեալն յարուցանէր նա. որ եւ զայր մի մեռեալ, որդեալ եւ նեխեալ զինի շրեք աւուրց, յանուանէ կոչեսց զնա ի գերեզմանէ. զի առողջութեամբ եւ ամենայն անուշահոտութեամբ, իբրեւ փեսայ զի որ երանէ յառագաստէ, ձեռօքն կապելովք եւ ոտիքն երկզայնդովք արտաքս եհան ի գերեզմանէ կինդանի: Եւ զամենս այսահարս յամաստու տեղիս շրջելով եւ ոտելով զմարմինս, ողջացուցեալ բնակիչս քաղաքաց կացուցանէր. բանիւ միայն համեստացուցեալ զորաւորս եւ փառաւորս եւ հաւասարս ի գործ եւ ի կերակուրս ընդ այս. իսկ զդեռս պիղծս բնակեալս ի նոսա յանգուցն ծովու առաքել, եւ զայր ոմն որոյ մի կողմն գոսացեալ էր, եւ ոչ գոյր ի նմա նմանութիւն մարդոյ ամենեւին. բանիւ միայն ողջացեալ գեղեցիկս ցուցանէր. նաեւ կին ոմն արիւնաբուղն, որոյ ցամաքեալ էր մարմինք եւ երակք. եւ անկեալ կայր իբրեւ զմեռեալ. զոր բժշկէք աշխարհիս այսորիկ ոչ կարացին բժշկել, քանզի ոչ գոյր ի նմա կենդանութիւն. յորոյ անուն